

նապէս 1181<sup>ին</sup> 1) ուկիոս Գ. կամ 1) ու-  
սիոս պապը խոյր խրկեց Գրիգոր Տղայ  
կաթուղիկոսին : Խիսիթար Գրօշ աս  
խոյրը Ետք ալ կ'անուանէ :

## ԲԱՐՈՅՑԱԿԱՆ

ԽԵՂԱՑԻ ԽՈՍՔԵՐ ՈՒ ԶՈՒՄՐՁԱՎԱՐ ԴԻՊՈՒԱՆՆԵՐ

Պարտիւ ինչուան Երբ պարտիւ է :

ԽԱՐԴՈՒՆ մէկը ձի մը գնելու կ'ըլ-  
լայ , քսանըհինդ ոսկի կ'ուզեն : 1 աւ-  
է , կ'ըսէ ձիուն տիրոջը . տասնըհին-  
դը կանխիկ կուտամ , մնացածը պարտ-  
քըս ըլլայ հրամանքիդ : Ձիուն տէրը  
կը հաւանի . քանի մը օրէն կ'երթայ  
մնացած տասըր ոսկին առնելու : “ Այն ,  
ատ չեղաւ , կ'ըսէ ձին գնողը . խօսքեր-  
նուս վրայ կենանք . ես ինչ ըսի քե-  
զի . մնացածը պարտքս ըլլայ ըսի .  
հիմա վճարեմ նէ ինչպէս պարտքս  
կրնայ ըլլալ ” :

Խիսիւաբէլ չարեա :

Ի՞ր պատիւը գիտցող մարդուն մէկը  
տրտում տխուր կ'երթայ եղեր փողո-  
ցէն . մէկը դիմացը կ'ելլէ , ինչ ունիս  
բարեկամկ'ըսէ . պատասխան կուտայ  
մէկալը թէ “ Պարտք ունիմ , ստակ  
չունիմոր վճարեմ ” : — “ Այն կ'ըսէ  
մէկալը , ան ալ թող պարտքընտէրդ  
մտմտա ” :

Խաբէլ ուղղին խաբուիլը զուարձալի է :

ԽԱՐԴԸԸԸ հաւնոցի մը հաւերը  
բարձր տեղ մը թառած կը տեսնէ ,  
կընայի որ սուտումուտ խօսքերով ա-  
նոնց քովը մօտենայ : “ Ձեզի մեծ ա-  
ւետիս ունիմ տալու կ'ըսէ . բոլոր  
կենդանիները մեծ ժողովք մը ըրին ,  
որոշեցին որ մէջելնին ասկէ ետքըսէր  
ու խաղաղութիւն ըլլայ . եկէք մենք  
ալ հաշտուինք իրարու հետ ու ասկէ

ետե եղբօր պէս ապրինք „ : Խքազա-  
ղը աղուեսէն բարեկամիտ , վերկ'ելլ-  
է կը շտկուի ու մէյմը չորս դին կը  
նայի : — “ Խնչ նայեցար , կ'ըսէ ա-  
ղուեսը „ : — Խնչ պիտի նայիմ , կ'ը-  
սէ աքաղաղը . ահա երկու հատ շուն  
դէպ 'ի հոս կուգան „ : Խզուէսը աս  
լսելուն պէս՝ կը ձգէ կը փախչի : “ Այն  
կ'ըսէ աքաղաղը , ուր բարեւ . սէր ու  
խաղաղութիւնը կենդանիները „ :  
Խզուէսը վազելու ժամանակը պա-  
տասխանը կուտայ թէ “ Խտ շները  
կարծեմ դեռ չեն իմացած „ :

Խին լուսնիւն խռնաբհութիւնն չէ :

ԶԱՓԱՒՈՐ բան սորված երիտա-  
սարդ մը ուսումնական ժողովի մը  
մէջ գտնուելով ամենեին բան մը չխօ-  
սիր : Հայրը կը հարցընէ ասոր առան-  
ձին , ինչու համար մէկ քանի բան ալ  
դուն չխօսեցար որ անուն ընէիր կ'ը-  
սէ : Պատասխան կուտայ երիտասար-  
դը , “ Ա ախցայ կ'ըսէ , որ ըլլայ թէ  
յանկարծ ելլեն՝ չգիտցած բանս ալ  
հարցընեն ” :

Խիւղջ ժաղագալարութիւն :

Խ զիւովակոս ժդ կաղղիոյ թա-  
գաւորը ոտանաւոր մը շարադրած  
ըլլալով Պուալը բանաստեղծին կը  
ցուցընէ , “ Խնչպէս է աս գրուածքս ” ,  
կ'ըսէ : Պուալը կը կարդայ ոտանա-  
ւորն ու “ Տէր արքայ , կ'ըսէ , բան  
չկայ որ անկարելի ըլլայ հրամանոցդ .  
ուզեր էք գէշ ոտանաւոր շինել , յա-  
ջողեր է ” :

Խլան բարեկամութիւն :

ԽԱՐԴՈՒՆ մէկը կ'ըսէ եղեր . “ Խր-  
կու հոգւոյ բարեկամութիւնէն ետ  
կեցեր եմ , մէյմէկ պատճառով . վասն  
զի մէկը ոչ երբէք իր վրայ բան մը  
զուրցած էր ինձի . մէկան ալ իմվրաս  
ոչ երբէք բան մը ըսած էր ինձի ” :